

ԱԱԱԿԱՆԻ

ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

Library of Congress Control Number: 2004116132

NAMAGANI

Volume B

Letters from Shahan Shahnour to G. Mahari and A. Antreassian

Edited by Krikor Keusseyan

Copyright © 2004 by Krikor Keusseyan.

All rights reserved under international and Pan-American Copyright  
Conventions.

For information address:

Krikor Keusseyan, 50 Watertown Street, Watertown, MA, 02472, U.S.A.

ISBN: 1-931834-07-5

Mayreni Publishing 2004

*James Dens* —

# ԱԱՍԱԿԱՆԻ

ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

ՆԱՄԱԿՆԵՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻԻՆ  
ԵՒ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆԻՆ

Կազմեց, Խմբագրեց եւ Ծանօթագրեց  
ԳՐԻԳՈՐ ՔԵՇՈՒԵԱՆ

**ՄԵԿԵՆԱՍՈՒԹԻՒՆ**  
**ՏԵՐ ԵՒ ՏԻԿ. ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ**

**Շնորհակալիք**

Տիկ. Արփիկ Միսաքեան (Ֆրանսա), Դոկտ. Վաչէ Ղազարեան [Մայրենի Հրատարակութիւն], Դոկտ. Գրիգոր Ծ. Վրդ. Մագսուտեան, Դոկտ. Արա Ղազարեանց [Հայ Մշակութային Հիմնարկութիւն], Պրճ. Ստեփան Ալաշաջեան (ԱՄՆ), Պրճ. Ժիրայր Դանիէլեան, Դոկտ. Գրիգոր Շահիմեան (Լիքանան), Պրճ. Ցովիկ Էօրտէքեան (Հայաստան): Նոյնպէս՝ Դոկտ. Հենրիկ Բախչիմեան [Եղիշէ Զարենցի անուան Գրականութեան և Արուեստի Թանգարան-Երեւան] և Փրոֆ. Գէորգ Պարտաքճեան (ԱՄՆ), որոնց շնորհի կարելի եղաւ ստանալ Շահնուրի ձեռագիրներուն լուսապատճենները:

**Մասնաւոր շնորհակալութիւն նաև՝**  
**Տեր և Տիկ. Յակոբ Վարդիվառեան (ԱՄՆ):**

## ՆԱԽԱԲԱՆ

Շահան Շահնուրի նամակներուն այս երկրորդ հատորին պատրաստութիւնը բնական շարունակութիւնը կը կազմէ առաջին, որքան ալ անոր հրատարակումին նդիչ պատճառները նոյնը չթուին ըլլալ- բերել անձնական վկայութիւններ եւ լուսաբանութիւններ նամակներուն մեջ նշուած շարք մը հարցերու: Այսուհանդերձ, ներկայ հատորին պատրաստութիւնը նաեւ կը հետեւի նոյն սկզբնական մտածումին, եւ մօտեցումը շատ չի տարբերիր առաջինեն: Բովանդակութիւնը նոյնական արձագանգմեր ունի նամականի Ա. Էն:

Սոյն երկան հատորը կը բովանդակէ Շահան Շահնուրի նամակները - թիւով 57 - յլուած երկու գրողներու: Գուղգն Մահարի եւ Անդրանիկ Անդրեասեան, մէկը՝ Հայաստան միւսը՝ Միացեալ Նահանգներ: Աշխարհագրական, միջավայրային, մշակութային ընդհանուր ոլորտներու այս տարբերութիւնները կը պայմանաւորեն ինչպէս խորքը նոյնական երանգաւորումը նամակագրութիւններուն, առանց խախտելու անոնց ներքին դաշնութիւնը, քանի գիրերը զօրուած կը մնան հայկական հարազատ ու խոր արմատներով եւ ընդհանրական մտահոգութիւններով: Նոյնիսկ կարգ մը հարցերու պարագային, տարբերութիւնները աւելի տեսանելի կ'ըլլան ֆրանսարնակ եւ ամերիկաբնակ երկու գրողներու տեսակետներուն միջեւ, քան հայաստանարնակին: Այս իրողութիւնը կը բացատրուի Շահնուրի անվերապահ եւ պայծառ կեցուածքով հանդէա հայրենի իր գիշերու եւ Հայաստանի:

Մահարիի հանդէա բարեկանական եզակի կապի մը ծիածանումը կը կազմեն Շահնուրի նամակները: Երեւան կու գայ անպայմանական եւ նոյնիսկ՝ անձնանշելի Շահնուր մը, որ կը թուի գտուած ըլլալ իր հայրենարնակ նմանակը, հարազատ հոգեղբայրը, այն մէկը՝ որուն առջեւ անարգել կ'ուզէ բանալ իր միտքը, բայց մանաւանդ՝ հոգին, զգացումները: Իր տողերէն կը զգացուին ինքնարուիս խանդաղատանքն ու մեծ եղբօր յատուկ գուրգուրանքը հանդէա տարեկից գրողին: Եւ բնականաբար, սրտակցութիւնն ու զնահատանքը կը փոխադուին նոյն ջերմութեամբ: Մահարիի համար Շահնուր Շահն-Շահնուր է:

Երկու տաղանդաշատ արուեստագէտները չեն սխալած իրենց փոխադարձ փարումին մէջ: Շահնուր եւ Մահարի ունին հասարակաց այնքա՞ն գիծեր, նմանութիւններ, համախոհութիւններ: Անոնք նաեւ բախտակիցներ են, ճակատագրակիցներ. անբախտ-բախտաւորներ կամ բախտաւոր-անբախտներ, սկսեալ իրենց առողջութենէն- երկու «վերապրողներ», որոնք «մեռեալ համարուեցան մէկէ աւելի անգամներ» (Շահնուր):

Շահնուր տառապած է ոսկրախտէ, Մահարի՝ թոքախտէ: Առաջինը ճանչցած է 20 տարի կրկնակի աքսոր, ֆիզիքական եւ հոգեկան: Քշուած է Ֆրանսայի ծայրանասը Փիրենեան լեռներ, բուժարաններու անհիւրընկալ սրահներու կամ չոր նրբանցքներու մէջ լքեալ, իր տառապանքին հետ միայնակ, յաճախ գրկուած ցաւազրկող դեղերէ եւ նուազագոյն սնունդէ:

Մահարի երկիցս աքսորուած է հեռաւոր Սիպերիա, 17 տարիներ «Կուլակներու թերակղզին», եղած է խոզարած, խզուած է բոլոր հայրենական կապերէն եւ իր գրական աշխարհէն, մնացած հացի եւ խնամքի կարօտ, անօգնական: Իր մանկութիւնը նաեւ եղած է ողբերգական- սպաննուած հայր, ծննդավայրէն բռնագաղբ՝ «քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանցից որբանոց, մահճակալից մահճակալ» («Ինքնակեն - սագրութիւն»):

Շահնուրի ազգային քաղաքական մտածողութիւնը եղած է յարակից արմենական-ռամկավար գաղափարաբանութեան: Նոյն մտածողութեան տէր եղած է վանեցի արմենական Գրիգոր խան Աճեմեանի որդին՝ Գուլզէն Մահարի, որուն Շահնուր պիտի գրէ. «Երջանկութիւնս մեծ եղաւ երբ հաստատեցի թէ դուն կը մտածես ծիշդ այն, ինչ որ ես կը մտածեմ մեր յեղափոխականներու՝ գործին մասին»: Իսկ այդ մտածումը՝ «Պաշտպանողական եւ պահպանողական ազգայնականութիւնը, որուն ջատագովն է Նահանջը (...) ան կը պարունակէ իտէալ նը, ծիշդ է, սահմանափակ, որ սակայն եղած է իտէալը համայն հայութեան»:

Շահնուրի անշէջ խանդավառութիւնը կը դառնայ Գուրզէն Մահարի, որուն գիրքերը կը կարդայ, զանոնք բարձրօրէն կը զնահատէ, վեր կ'առնէ հեղինակին ստեղծագործ տաղանդը, զայն կը քաջալերէ, կը պաշտպանէ յոռետես յուսալքութեան դէմ, անվերջ բարի լուրեր կը հաղորդէ Սփիլուքի մէջ անոր գտած ժողովրդականութեան մասին: Իր ոգեշունչ զօրակցութեան մէջ կը հակադրէ

իրենց երկուքին գոյավիճակը. «Դուք կը նմանիք պատուական լուղորդի, որ հոսանքին մէջն է եւ որ կը թեւարկէ դէպի յաղթանակ։ Մինչ ես կը մնամ գետափին, եւ լիահագագ կը խրախուսեն ծեզ, եւ ամբողջ սրտովս կը ծափահարեն ծեր յաջողութիւնը - բայց կը մնամ գետափին։ Յոսանքին մէջ չեմ այլեւ»։ Մահարիի համար Շահնուր վստահելի հայելի մըն է, որուն մէջ կ'ուզէ ցոլացած տեսնել իր գրողի վաւերականութիւնը, եւ որմէ կեանքին վերջին ամիսներուն կ'ուզէ ստանալ կազդրուրիչ վկայութիւն մը յանդրութիւն մտքի, որ չ'ուշանար.- «Դուն անմահ ես»։

Նամակները կը բացայայտեն Շահնուրին խառնուածքային եւ նկարագրային գիծեր՝ որոնք ծանօթ էին միայն իր երկարամեայ սակաւաթիւ մտերիմներուն.- մանուլի մը խանդավառ հոգին, նոյնիսկ միամիտ պարզութիւնը, որ կրնայ ոգեւորուիլ եւ հրճուիլ պարզագոյն երեւոյթներէ,- յատկութիւն մը որ հասարակաց է շատ մը իրաւ մեծերու մօտ։ Ու դեռ՝ Շահնուրի մօտ շատերու հանդէա տեսանելի է մարդկայնօրէն կարելի անյիշաչար ոգի մը, գլխաւոր մէկ բացառութեամբ Վազգէն Շուշանեանի, որուն մասին լայն անդրադարձ կայ ծանօթագրութեան բաժնին մէջ։

Մահարիի ընդմէջն է որ աւելի զգալի կը դառնայ հայրենիքով գերխանդավառ Շահնուր մը, երբ կը կոչէ- «Կեցցէ Շայաստան», եւ կամ երբ կ'ըսէ. «Լաւատեսութիւնս այնքան խոր է հանդէա Շայաստանի պապային, որ կը բերուիմ հաւատք չընծայել աննպաստ վկայութիւններուն»։ Ասիկա մթնոլորտ մըն է, որմէ դուրս Շահնուր պիտի շարունակէ որոնք անջատել ցորենի հատիկէն, մնալ կշռադատ, միշտ հաւատարիմ ինքն իրեն։

Տարբեր բնոյթի եւ մթնոլորտի կը պատկանին Անդրանիկ Անդրեասեանին գրուած նամակները, որոնց առաջին մասը յատուկ շահեկանութիւն կը ներկայացնէ, պատկանելով 30-ական թուականներուն- Շահնուրի ստեղծագործական վառ շրջանին, գուգահեռ՝ առողջական գահավէժ անկումին, որ ի վերջոյ պիտի վտանգէր իր «*raison d'être*-ը,- գրականութիւնը»։

Աներիկահայ գրողը կը սկսի իր յարաբերութիւնը հաստատել զոյգ գետիններու վրայ- Շահնուրին գիրքերուն յարաբերաբար մեծաքանակ վաճառքը, ինչ որ հեղինակին գրել կու տայ- «Եթէ երբեք քեզ նման երեք-չորս հոգի եւս գտնուէին, պիտի կրնայի գրքիս տպագրութեան ծախսը մինչեւ այսօր հանած ըլլալ»։ Վա-

8

ճառքին պիտի միանայ նիւթական որոշ օժանդակութիւնը որ պիտի շարունակուի Բ. Աշխարհամարտէն ետք: Երկրորդ կապը կը պատկանի արուեստ-գաղափարականութիւն նարզին, որ ծնունդ կու տայ շեշտեալ տարակարծութիւններու, մասնաւորաբար սկզբնական շրջանին: Անդրեասեան Շահնուրի մէջ կը տեսնէ «հակառակորդ» մը, նկատի ունենալով անոր կապը «Յառաջ»ի շրջանակին եւ նոյնիսկ՝ Սինոն Վրացեանին հետ, որ Փարիզի մէջ կը իրատարակէր «Վէմ» պարբերագիրքը: Այդ կապերուն կը վերագրէ նաև «Նահանջ»ի հեղինակին կրաւորականութիւնը ազգային-քաղաքական հարցերու շուրջ: Ասիկա պատճառ նըն է նաև որ «ատէ» Շահնուրը: Զգացուածը սէր-ատելութիւն նըն է: Շատ զարմանալի չէ - 30-ական թուականներու Ամերիկայի ազգային-եկեղեցական կեանքի ծանօթ ողբերգութեան շրջանին - նմանօրինակ հոգեմտապիճակ մը մէկու մը մօս՝ որ բարձրացող երիտասարդ դէմք մընք է, կուսակցական խմբագիր, յանձնառու գրող, եւ որ միաժամանակ ունի սէր եւ խոր հիացում «Նահանջ»ի հեղինակին հանդէա: Անդրեասեան իր դէմ կը գտնէ - Շահնուրի իսկ բաշերով - «բանաստեղծութիւն» ընող «չէզոք» Շահնուր մը, որ ամէն գնով նախ կը փորձէ հեռու մնալ «քաղաքականութիւն»է, ժամանակ մը ետք զգուշօրեն ըսելու համար՝ «Բանաստեղծութիւն կ'ընեմ» եւ ամէկ անդին չեմ անցնիր: Երբ նոյնիսկ կ'անցնիմ հոսանքէն քշուելով՝ անմիջապէս վերջը կը դառնամ (ի՞նչ իրճուանքով) դէպի ին միխթարութիւնս՝ գրականութիւնը: Միայն հոն է որ կարելի է քաղել վերի արտին ցորենը», մինչեւ որ հասնի օրը՝ երբ Շահնուր իր իրապարագուական էջերով պիտի յառաջացնէ աննախընթաց փոթորիկ մը մէր ժամանակակից գրական-հասարակական կեանքին մէջ: Իրարանցում մը՝ որուն յառաջացուցած խռովքի ալիքները դեռեւս ամբողջովին չեն հանդարտած, եւ ոչ ալ վերջնականօրն պիտի անհետանան, քանի Շահնուրով արծարծուած հարցերը իրենց մէջ կը պահեն մշտակենդան այժմէականութիւններ:

«Նամականի»ն խճանկար նըն է ուր կը պատկերուին կարծիքներ եւ դատումներ՝ գրականութեան, արուեստի, գրողներու, ազգային հարցերու շուրջ, եւ ուր տեղ կը գտնեն տեղեկութիւններ հեղինակին առողջական վատթար վիճակին եւ շրջապատի ընթացիկ պատահարներու մասին: Մէր ազգային մեծ աղէտը մշտատեւ կոտտանք մընք է, «վէրք» մընք է Շահնուրի հոգւոյն

խորը. «Գերեզմանին մեջ միայն պիտի կարենամ նոռնալ մեր կործանումը»: Իսկ մեր մնացորդա՞ցը- «Ծերամոցիս Յայերը մեծ դանդաղութեամբ եւ երկա՞ր յամեցումներով է որ կը հաւանին թողով այս կեանքը: Կարծես թէ մեռած է մամիկը, երբ դեռ ան կը մռլտայ, մահաբոյր շրթներով: Պատճառը պարզ է. այս աշխարհը առնելիք-տալիք ունին բոլորն ալ, բոլորն ալ: Դեռ հաշիւ կը պահանջեն: Իրենց ձեռքե՞րը՝ հնադարեան պարտամուրիակ»:

Անկախ իր բովանդակութենէն, վայելք մը կը դառնայ տողերուն եւ պարբերութիւններուն ընթերցումը, երբ պատկերներ կը տողանցեն եւ տեսարաններ կը կենդանանան, քանի «բուսականութիւնը կը խայտայ, երբ կը կարկաչեն վտակներ» եւ կամ «այս պահուս, իմ պատուհանիս առջեւէն կը տողանցեն ծիւնափայլ կոյտերը՝ լայնանիստ անպերուն: Յովը միշտ ոտքի է: Եղելինները կը շարժեն իրենց թեւերը, որպէս թէ բարեւէին հեռաւոր սիրելիններու»:

Ու այս տողերու ետին եւ անկէ վեր բարձրահասակ կը կանգնի արուեստագիտը, երբ Անդրեասեանին կը յորդորէ նախ խոյս տալ «պճնափայլ եւ խոշոր ածականներէ եւ երկարաձիգ նախադասութիւններ»է, եւ թերեւս ի գայթակղութիւն անոր՝ կ'աւելցնէ,- «Չեմ ճանչնար գրագետ մը որ պատկանի proletariat-ին: Ան որ գրիչ կը շարժէ, ան կ'օլլայ aristocrate, այս որակումը իրեն հաճելի թուի կամ ոչ: Եւ aristocratie-ն ինք իր մեջ կը կրէ իր շպարին ու բիուս-ները: Եւ ոչ թէ դուրսը»: Իսկ ինք, երիտասարդ տարիններու իր տեսլականով, պիտի մնայ մէկը՝ որուն մեջ «վերջնական ճշմարտութեան հասած են մէկ քանի հիմնական սէրեր: Աստոնցմէ մէկն է սէրը գեղեցիկին եւ ճշմարիտին հանդէա, սէր որ մեզ կը կապէ իրարու աշխարհէ աշխարհ»:

\*\*\*

Բացորոշ է թէ այս աշխատասիրութիւնը չունի ակադեմական հանդերձանք, այլ խօսքով՝ ներկայացում, ոճ, ու ասիկա՝ զոյգ պատճառներով- Նման գործ մը պիտի ենթադրէր աշխատանքի այլ պայմաններ, եւ նաեւ կամեցողութիւն՝ այդ կարգը ընդգրկելու, ինչ որ մեր նախապատութիւնը չէ եղած: Ամէն կադապար ունի իր օրէնքները, իր ոճը, առաելութիւններն ու սեղմումները: Այս պարագային, նախընտրութիւնը տրուած է աշխատանքի եւ արտայայտութեան որոշ ձեւի ազատութիւններու, որքան ալ անոնք անձնական թուին: Նամականի ներու (Ա. եւ Բ.) շարքին


հիմնական նպատակը եղած է հարթել այն ուղին, որ պիտի առաջնորդէ եւ սատարէ Շահնուրի ամբողջական Նամականիին խտեալ իրազործումին: Այդ ուղղութեամբ, մեր աշխատանքը վերջ գտած կը նկատենք այս երկու հատորներով, որքան ալ փորձիչ ըլլայ երրորդին պատրաստութիւնը, նկատի առնելով մեր տրամադրութեան ներքեւ գտնուող նիւթերը (ինչպէս Շահնուրի երկարամեայ բարեկամ Գեղամ Ֆենքեանին ուղղուած նամակներուն թղթածրաբը եւ այլ գրողներու հասցեագրուածները, որոնց լուսապատճենները շնորհակալութեամբ ստացած ենք Երեւանի Եղիշէ Չարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանէն):

Ցաւալիօրէն, աշխատասիրողին համար կարելի չեղաւ օգտագործել Մահարիի նամակները, որոնք ի պահ կը մնան իր որդուոյն մօտ, Երեւան: Անոնք պիտի ծառայէին աւելի եւս լուսաւորելու եւ ինաստաւորելու Շահնուր-Մահարի սրտալիր երկխօսութիւնը:

Շահնուրի նամակներուն խմբագրական աշխատանքը առաւելաբար կայացած է ուղղագրական եւ կէտադրական վիեպներու ուղղումով եւ բառերու եւ թուականներու ճշղումներով: Պահուած են բայերու հնչիւմափոխութեան կամ ժխտական (Երբեմն կրկնակ) խոնարհումին ծեւերը- հասկցունել, հրամցունել, կամ չը սիրել, չը խօսիլ, եւ կամ՝ «ոչ մէկը ինծի զգեց», եւ այլն: Այսուհանդերձ, պատշաճ նկատուած է, սակաւաթի նամակներու պարագային, բարի մը կամ նախադասութեան մը զեղչումը, նկատի առնելով անոնցմէ ոմանց ժխտական աղերսը կենդանի անձերու հետ, եւ կամ՝ ուրիշները դատելով որպէս պարզօրէն ըստած բացասական բառեր, թէեւ անհետեւանք: Այս վերջին պարագաներուն մօտեցումը եղած է աւելի անձնական քան թէ օրինաչափական, ինչպէս նկատի պիտի առնուի: Միտքերու ընդհանուր շփոք մը կանխելու համար, եւ աւելի յստակութեան յառաջադրանքով կը տրուին նաեւ ուղղանկիւն փակագիծներով [...] զեղչեալ մասերուն էջաթիւերը,- 46, 52, 63, 66, 69, 72, 108, 121:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ՆԱՄԱԿՆԵՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻԻՆ



**Չահան Չահնուր (1903-1974) Գուրգէն Մահարի (1903-1969)**

Առաջի մ. մեջ՝

Հեք Պատրի Ռ. Բ. Շահնուր Բարբառացի առջև Տօն Խ  
Պետք է կա իշխան և լուսակա եղին ոչ 1903 և 09 աշան  
տար (թվ 3 թ) ոչ Դուռը ուղիւն կայսեր պատվար ունի  
հայութիւնը յաւայիլ բանի ոչ բանական և կայսեր  
առջև հայութիւն առաջակա առաջակա մաս  
այս ու 18 դեկտեմբեր ունի անձնագիր Կայսեր  
Անդրանիկ առաջա առաջա պատվար ու կայսեր պատվար,  
քայլ շաբաթ, քայլ քայլ և այս առաջա պատվար  
Երևան և ու Պարսկա ազգա, Բայ ու այս գաղաք առաջա պատվար  
առաջ ու այս այս առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս  
առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս  
առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս  
առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս

Առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս  
առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս առաջ ու այս

Saint-Raphaël, 21 Մարտ 1962

Սիրելի Գուրգէն Մահարի,

Զեր նամակը կրկնապէս թանկագին է ինձի համար, քանի որ ան կուգայ բազմատաղանդ գրագէտէ մը, «հազար տարուայ ծանօթի մտերմութեամբ»<sup>1</sup> գրուած եւ յետոյ այն պատճառաւ, որ սա առաջին նամակն է որ կը ստանամ Հայաստանէն։ Գոհունակութիւն սրտի՞։

Անշուշտ։ Ներխուժող հոգեպարար ալի՞ք։ Այդ ալ։ Բայց նաև տեսակ մը խղճահարութիւն։

Ես պատմեմ, դուք լսեցէք։ Փարիզահայ օրաթերթ մը կը գրէր ինձի, ի միջի այլոց, թէ դուք ունեցեր էք ելոյթ մը «Գրական Թերթ»ի<sup>2</sup> սինակին մէջ։ Այպաներ էք հանդէսին խմբագիրները այն ամբաստանութեամբ թէ՝ անոնցմէ ոչ մէկը խելք չէ ըրած հետս թղթակցութիւն հաստատելու։ Տեղեկատուիս չը քաշուեցայ պատասխանելու թէ, բոլորովին անընդունելի կը գտնեմ ձեր սաստը։ Արդարեւ, ինչպէս մեղադրել գոչեղբայր-ներ, երբ մարդ ինքն իսկ կը մնայ ձեռնպահ....։

Խօսած էի, խօսած ըլլալու համար։ Եւ խօսքս բերանս մնաց։ Նոյն օրն իսկ կը ստանայի ձեր գրութիւնը, որ յայտնապէս կուգար զիս ամօթով թողելու յետին մտքով։ Զգացած խղճահարութիւնս իրական եղաւ այնքան՝ որքան իրական հրճուանքս։

Թոյլաստրեցէք սակայն մատնանշում մը։ Չեմ կարծեր որ «Գր. Թերթ»ին սա հաստուածը իմ անձիս ուղղուած ըլլայ-«Կապը խզած թշնամական գաղափարախօսութեան հետ, անոնք ճիգ կը թափեն մօտենալու մեզ»։ Միշտ հեռու մնացած ըլլալով կուսակցութիւններէն, ինձի համար հարց չէ ծագած խզումի։ Գիտե՞մ, իմ այս կեցուածքս դատապարտուած է քիչ մը ամէն հոսանքէ։ Բայց ո՛չ բանաստեծութիւնը սիրող սիրտերէ։

Ծնորհակալ եմ այն բոլոր ազնիւ տողերուն համար զորս կը յատկացնէք իմ գիրքերու։ Ոչ միայն հաճոյութեամբ, այլ եւ իրական սէրով է որ ընդառաջ պիտի երթամ ձեր փափաքին, որով կ'ուզէք թղթակցիլ հետս։ Ըստ սակայն, այժմէն իսկ, թէ չունիմ ոչ մէկ գր(ական) գործունէութիւն, հակառակ ոմանց կարծիքին։ Ողբերգական դէպքերու շարայարումը տնօրինեց այնպէս որ ես քառորդ դարէ ի վեր վարեմ մեկուսացած կեանք մը։ Ծիշդ է թէ անցեալ տարի ստորագրեցի երկու յօդուած, բայց

անոնք հրաժեշտի ոջոյններ էին միայն, ի յիշատակ նոր վախճանած սիրելի բարեկամ գրագէտներու<sup>3</sup>:

Հաւատացէք որ անկեղծ հիացող մըն եմ ձեր տաղանդին, որ այնքան ինքնատիպ է որքան «Երշանիկ»: Կայ բանաստեղծութեան տեսակ մը, որուն ֆրանսացիները կ'ըսեն "c'est une poésie heureuse" - այնքան ինքնաբուխ, հեշտահոս, գեղափայլ, եւ դեռ աե՛լի բան մը որ անուն չունի: Ձեր «Երիտասարդութեան Սեմին»ը<sup>4</sup> միայն կը ճանչնամ, բայց ան ինքնին կը վկայէ թէ ձեր անկեղծ յառաջատութեան կ'ուղեկցի քաջութիւնը: Կնասէ՛ր ալ կ'երեւաք դուք: Այս բանը աստուածահանոյ բան է: Վկայ ունիմ:

Ներփակ նկարս առնուած է Saint-Raphaël-ի ծովափը, անակնկալօրէն: Զիս «գնահատող» լուսանկարիչը օգտուած է պարագայէն որ գաւազանս գետինն ինկած ըլալով, չեի կրնար դիմադարձել անհաւատին:

Գրեցի յոգնակիով, մինչ դուք գործածած էիք եզակի դէմքը: Իսկապէս պիտի ցաւիմ եթէ ըրածիս մէջ տեսնել կարծէք տեսակ մը պաղութիւն: Այդ տեսակ բան չկայ, այլ միայն սաթէ՝ մեր գրիշը ա՛յդ ուղղութեամբ տաշուած է: Ուստի, կ'աղաշեմ, շարունակեցէք դուք գրել ձե՛ր ուղղութեամբ<sup>5</sup>:

Գարնան առաջին օրն է այսօր: Միջերկրականը կը փալփլայ մերկ արեւին տակ, մինչ լեռները ձիւնասպիտակ են պատուհանիս մէջ: Այսպէս պայծառ օդով մըն է որ ձեզի կ'ուղղեմ, սերելի Մահարի, իմ շերմ եւ շատ սիրալիր բարեւներս: Ծահան Ծահնուր

---

\* (*Sauvageonէ՛ր*) Երշանիկ բանաստեղծութիւն մըն է:

23 Մայիս 1962

Սիրելի Գ. Մահարի,

Հիմնուելով ձեր նախորդ նամակին վրայ, կը խորհիմ որ Մոսկովյայի ճամբուն վրայ էք արդէն, երբ նոյն քաղաքէն ստացայ համակրանքի գրութիւն մը, Ա. Ալիքեան<sup>6</sup> ստորագրութեամբ: Այս անձը, որ ձեզի քաջածանօթ պէտք է ըլլայ, կ'ըսէր, ի միջի այլոց, թէ չէ յաջողած գտնել իմ ֆրանսերէն գիրքերս, հակառակ իր ճիգերուն: Փութացի իրեն դրկել իմ Transfert Nocturne<sup>7</sup> գիրքս եւ խնդրեցի որ ձեզի նաև փոխանցէ զայն, կարդալէ վերջ:

Բայց գամ կենսականին՝ ձեր առողջութեան: Իսկապէս ցաւեցուց զիս անոր խանգարումը, ինչպէս եւ մտահոգեցուց այն երկար ճամբորդութիւնը զոր ընել պարտաւորուած էք ձեր տկար վիճակով: Սա՛ ալ ճիշդ է թէ նախընտրելի է յանձնուիլ բժիշկի մը, որ ձեզ կը ճանձնայ հինձն: Նոյնը ըրի եւ ես երբ տարւոյն սկիզբը ունեցայ ծանր արկած մը, որուն հետեւանքով վճասուեցաւ առողջ պրոնքս: Անմիջապէս հեռաձայնել տուի իմ բժիշկիս, որ Ֆրանսայի միւս ծայրը կը գտնուէր, եւ անոր տուած պատուէրներուն շնորհիւ է որ սկսայ շունչ քաշել եւ... պրոնքս պահել գաճի մէջ, լման երկու ամիս:

Մինչ դուք Մաշտոցեան տօներուն<sup>8</sup> պիտի մնաք բացակայ, ես հոս կը վերակոչեմ Գիրերու Գիւտին պատմական տօնակատարութիւնները, Պօլսոյ մէջ, երբ դեռ չկայի տասը տարեկան: Ազգային զգացումին վերազարթնումը տակաւին երբեք այդ ուժգնութեամբ չէր արտայայտուած մեր մէջ<sup>9</sup>: Եթէ խեղդամահ չեղայ ծովածաւալ բազմութեան ծոցը, այդ կը պարտիմ թէոդիկ<sup>10</sup> մօրեղբօրս, որ է, ինչպէս գիտէք, «Ամէնուն Տարեցոյց»ներուն հեղինակը: Ֆիզիքապէս ուժեղ մէկն էր ան: Կը յիշեմ, Կոմիտասը կ'երգէր «Ո՛վ Մեծաքանչ»ը....

Ըսեմ թէ ինչո՞ւ «Գրական Թերթ»ն խնդրեցի ներողամիտ ըլլալ: Գրիչի մարդ մը, ինքնաքննադատ մըն է անպայման, ինչպէս գիտէք: Եւ երբ զիս կը քննեմ, շատ շուտով կ'անդրադառնամ որ պատմական գիտելիքներս եւ ծանօթութիւններս Մաշտոցի մասին, շատո՞նց է որ նօսրացած, քողարկուած եւ խամրած են: Իմ ըմբռնումովս, գիրի եւ գիրքի աշխարհը կը պահնաջէ մշտատեն կենակցութիւն: Հակառակ պարագային, գրողին կը մնայ երթալ խրիլ, ողբալիօրէն, աւելորդաբանութեան եւ

հասարակ տեղիքին մէջ: Լուրջ թերթ մը անշուշտ նախապատութիւն պիտի տայ թանկագին էջի մը, հոգ չէ թէ անձանօթ ստորագրութեան մը վրայ, բան թէ ասոր հակառակին:

Սիրելի Մահարի, թոյլատրեցէք որ խօսիմ պատկերով (հոգ չէ թէ պատկերը ըլլայ դրուժան բան մը): Դուք կը նմանիք պատուական լուղորդի, որ հոսանքին մէջն է եւ որ կը թեւարկէ դէպի յաղթանակ: Մինչ ես կը մնամ գետափին, եւ լիահագագ կը խրախուսեմ ձեզ, եւ ամբողջ սրտովս կը ծափահարեմ ձեր յաջողութիւնը – բայց կը մնամ գետափին: Հոսանքին մէջ չեմ այլես:

Դուք ձեր առաջին հրատարակութիւնը կատարած էք Թիֆլիս, Արտակ Դարբինեանի<sup>11</sup> թերթին մէջ: Նոյն անձը Փարիզի մէջ կը հրատարակէր «Ապագան»<sup>12</sup>, որուն աշխատակցած եմ: Ձեզի ծանօթ է Դարբինեանի ամրակուու ազգայնականութիւնը: Նոյն ոգիով մեծցուց իր զաւակը որ սակայն այսօր եղած է ֆրանսամիտ գրագէտ մը<sup>13</sup>: Ուրիշ կերպ չեր կրնար ըլլալ:

Կացութիւնը բոլորովին տարբեր է այլուր, օրինակ, Մերձաւոր Արեւելքի մէջ, ուր կայ հոծ հայութիւն, վարժարան, որով նաև գր(ական) շարժում: Վերադառնալով Ֆրանսայի, ըսեմ որ դուք հոս այնքան սիրուած գրիչ մըն էք որ փարիզահայ մամուլը կանոնադրաբար կ'արտաստէ ձեզ, առանց անտեսելու ձեզ նուիրուած գր(ական) ուսումնասիրութիւնները:

Երէկ մօտս եկան երկու կրօնաւորներ, մէկը լուսաւորչական, միւսը բողոքական: Այս վերջինը սկսաւ ներփողել ձեր պարզութիւնն ու համեստութիւնը, զանոնք հակադրելով Զարենցի<sup>14</sup> ինքնագովութեան: Զկարենալով ինքզինքս զսպել, ըսի թէ ձեզմէ նամակ ունին եւ թէ քիչ մը տկար էք: Բողոքականը իսկոյն վեր ցատկեց նստատեղին, աղերսելով – Կ'աղաշեմ, գոնէ իր ստորագրութիւնը ցոյց տուէք: Գոնէ զայն տեսած ըլլամ...

Ձեր այս զոյգ հիացողները վախնա՞ն երթան կոչ ուղղեն առ ի Տեառն մերոց, ի խնդիր ձեր առողջութեան: Ձեմ համարձակիր հետեւանքը երեւակայել....

Շատ սիրով  
Օահան Շահնուր

15 Յունիս 1962

Սիրելի Գ. Մահարի,

Չեռքիս տակն են ձեր զոյգ նամակները, 31 Մայիս և 9 Յունիս թուակիր: Առաջինին պէտք չը տեսայ պատասխանել, քանի որ ձեզ կանխած էի, գրելով տրուած հասցէին, այսինք Թութանիամօնի դամբարանին<sup>15</sup>: Կեանքի օրէքն է որ Բարին եւ Զարը ըլլան միշտ զուգընթաց, եւ ես հրճուիմ ձեր առողջութան բարեկառումով, եւ տրտմիմ՝ կորուստովը ձեր գրադարանին: Գիտեի թէ 1936-ին դուք Սիպերիա հրաւիրուած էք զրօսապոյտի<sup>16</sup>, բայց կը կարծէի որ եթէ ոչ անհատին՝ գեթ գիրքին եւ գրադարանին կը խնայեն: Ընդհակառակը Ամերիկացին, Ռուսը ճանչցուած է իբրեւ մէկը, որ իրական յարգանք կը տածէ հանդէա ուսման եւ արուեստին: Իրաւ է թէ այդ բաները կը չքանան խոռվութեան շրջաններուն: Նոյն աղէտը կ'ապրի Ֆրանսան ինքն իսկ: Թերեւս լսեցիք թէ անցեալ շարժուն հրոյ ճարակ եղաւ Ալժէ քաղաքի համալսարանը, իր 600 հազար հաստորներով: Ալժերիոյ ողբերգութիւնը<sup>17</sup> պատճառ է որ մարդիկ գաղթեն գունդագունդ, մէջը ըլլալով Հայերը: Ո՞ր երկիրն ալ մենք երթանք հաստատուինք, այդ երկրին մէջ կը սկսի բուսնիլ այն ծառը, որով կը շինուին գաղթականի ցուպերը:

Գալով Թէոդիկին, ան գրական մշակ մըն էր բայց ո՞չ գրագէտ, եթէ այս բառէն չանշատենք արուեստագէտի իմաստը: Այսուհանդերձ, թերուս Թէոդիկը շատ աւելի նպաստ բերաւ մեր դպրութեան, քան թէ անոնք որ մեծատաղանդ համարուած էին: Ապշեցուցիչ բան մըն էր իր կորովը եւ իր մանկունակ խանդը: Տարեցոյցներու կազմութեան մէջ հիմնական դեր խաղացած է նաև Թէոդիկի անզուգական կողակիցը, Արշակուրի<sup>18</sup>, որ իր ուսումը կատարած էր Անգլիոյ մէջ, եւ ապա զայն Փարիզ կատարելագործած: Իր գիրքերէն մէկը, Ամիս մը ի Կիլիկիա, թերեւս ծանօթ ըլլայ ձեզի: Ան նուիրուած է 1909-ի Կիլիկիոյ կոստորածին<sup>19</sup>:

Երբ Փարիզ կ'ապրէի, հանդիպած եմ ձեր հայրենակիցներէն ոմանց (Թէրզիպաշեան<sup>20</sup>, Կաքաւեան<sup>21</sup>), որոնց անունը կ'երեւի ձեր գիրքին մէջ: Բայց մեր ծանօթութիւնը եղած է վաղանցուկ եւ մակերեսային: Աւելի ախտի ուզէի խօսիլ ուրիշ անձի մը վրայ որ զիս տպաւրած է, եւ որ կը կոչուի Պուլկա-

րացի Արամ: Կը յիշէ՞ք զայն: Կ'ըսէին թէ ան եղած է վառութապետ, Վաճի ինքնապաշտպանութեան շրջանին, եւ մեծապէս օգտակար հանդիսացած շնորհիւ իր ճարտարութեան եւ հնարիամսութեան: Ընտանեօք եկած հաստատուած էր Սկիւտար, մեր լնտանեկան տան ճիշդ բովիկը, եւ հոն ալ եղաւ յանկարծամահ: Ունեցաւ փառաւոր եւ յուզիչ թաղում մը, որուն ես ալ ներկայ եղայ<sup>22</sup>: Հայկական մեծածաւալ դրօշակներ կը ծածանէին պատկառելի քիթով մը օժտուած վանեցիներու ձեռքին մէջ: Նմանատիպ վանեցիներ մէկօմէկ կը հրմշտկէին, որպէսզի չզրկուին ննշեցեալին դագաղը ուսամբարձ կրելու նուիրական պարտականութեանէն: Այս բաները կը յիշեմ՝ որպէս թէ երեկ ոլլար: Կարծեմ 18 տարեկան էի:

Ծանչցած եմ նաև Ոստանիկ<sup>23</sup> անուն արեւելահայ բանաստեղծ մը, որ յետին թշուառութեան մէջ ինկած էր: Զեր այդ ծանօթն է որ ինձի փոխանցած է ձեր մէկ «նամակը», որ տակահն մօտս է, եւ որ կը կրէ 30 Նոյեմբեր 1931 թուականը: Այդ գրութեամբ դուք լուր կ'ուզէիք ինձմէ (եթէ ներելի է այդպէս ըստ):

Բայց իմ իսկական բարեկամս եղած է Վահան Թէքէեան: Հրճուեցայ հաստատելով որ դուք ալ սիրով կը վերակոչէք զայն, ձեր յուշագրութեանց մէջ: Բնաւ չէք սխալած անոր վերապահելով բարձրագոյն դիրք մը: Փարիզ ինկած մտաւորականներուն լաւագոյնն էր Թէքէեան, ասոր կասկած չկայ:

Սկսած է մեր փոքրիկ Saint-Raphaël-ի կերպարանափոխութեան շրջանը: Տեղւյս 13 հազարի բնակչութիւնը, մէկ-երկու շաբաթէն պիտի բարձրանայ 100-120 հազարի, իբրև հետեւանք արձակուրդի եկողներուն եւ զրուաշշիկներուն: Առ այժմ՝ մեր գլխաւոր պողոտայէն անցնող ավթօմօպիկներուն թիւը հազարը չանցնիր: Հազար՝ մէկ ժամուան ընթացքին:

Կը խորհիմ որ Պալթիկ ծովը ձեր ներբանները կը շոյէ երկիղածութեամբ, ինչպէս պարտ է ընել ոտնլուայի արարողութեան ընթացքին: Զանացէք առաւելագոյնս օգտուիլ անոր ծովածաւալ բարեպաշտութեանէն:

Միշտ սիրով  
Շահան Շահնուր

10 Յուլիս 1962

Սիրելի Գ. Մահարի,

Անշուշտ թէ օգացուեցայ բարեկամական ձեր այն ժէսթէն, որով կը բերուիք իմ անոնիս ձօնել ձեր յաջորդ երկը: Ասիկա պատի մըն է, որուն սակայն շատ ալ արժանի չեմ նկատեր ես զիս: Կեղծ համեստութիւն չկայ ըսածիս մէջ: Այլ աս թէ, իմ անոնիս կցուած կը մնայ անհեթեթ ամբաստանութիւնը դասալքութեան: Թէ ինչո՞ւ հեռացեր եմ Հայ Դպրութենէն: Չեմ կարծեր որ կարելի ըլլայ խօսք հասկցունել անոնց որ խօսք չեն հասկնար - կամ որ չեն ուզեր հասկնալ: Այս ալ իմ ցաւս է:

Տիտղոսի խնդրանքը զիս զամացուց եւ շփոթեցուց: Ո՛չ կ'ուզէի այդ տեսակ պատասխանատուութիւն ստանձնել, ոչ ալ մանաւանդ ձեզ մերժել: Տամ ուրեմն տիտղոս մը, իբրեւ պարզ ցուցմունք կամ թելարդանք, եւ ոչ այլ ինչ-

*Հովն Հրձիգին*

*Մեղսակից էր*

Մեկնեցայ իրենի բառէն: Արդարեւ, դուք ի մտի ունիք «Այրուող Այգեստաններ», «Ողջակիզուած կրակներ», եւայլն: Կ'ըսէք թէ գիրքը կ'աւարտի, երբ Վանը մոխրացած է: Արդ, հրձիգ թուրքը չէր կրնար մեր տունը հրկիզել եւ մեր սիրու այրել, եթէ իրեն մեղսակից չունենար հովն ու փոթորիկը: Ան միշտ ալ կոտրած է մեզ, բայց մասնակի եւ տեղական շարդերով: Տարտանէլի անսպասելի յաղթանակէն վերջ<sup>24</sup>, երբ ան ինքնազնքը ձերբազատեալ օգաց, տեղական վերածեց ընդհանրականի: Համերդոպական պատերազմը անհախընթաց փոթորիկ մըն էր: Ամէն նաւապետ հոգն ունէր ի՛ր իսկ առագաստներուն: Որուս(ական) յեղափոխութիւնն իսկ պիտի չը ստանար այն համեմատութիւնը զոր ստացաւ, եթէ արար աշխարհ զբաղած չըլլար ի՛ր իսկ հոգերով: Հրձիգը հով կը սիրէ, հով կը փնտուէ: Մեր նժբախսութիւնը այն է որ, միամին եկան հովն ու հրձիգը: Մէկը միւսը հրահրեց: Մեղսակցութիւն կար իրենց մէջ:

Կ'ընդունիմ որ այս տիտղոսը երկար է, բայց մէկ վաճկ նուազ քան ձեր ընտրածը «Մատեան Մահուան եւ Անմահութեան» (9 վաճկ): Եւ առաւելութիւնն ունի ներդաշնակ ըլլալու (4-4), բայց կը կրկնեմ, ըրածն պարզ մատնանշում մըն է: Խօսեցայ ձեզ մերժած չըլլալու համար: Դուք ձեզ պարտաւոր մի՛ նկատէք զայն իրացնելու:

Կը ներփակեմ ձեր ճամակը<sup>25</sup>: Մեծապէս սխալած պիտի ըլլաք եթէ խորհիք որ ես կրնամ նեղսրտած ըլլալ ոտանաւորին ակնարկութիւններէն: Բնա՛ երբեք: Շատ լաւ գիտէի (գիտէինք բոլորս ալ) թէ քաղաքական դուք ի՞նչ մթնոլորտ կը շնչէք այդ թուականներուն, եւ թէ որքան քիչ տեղակ էք մեր կեանքէն: Մեր Փարիզն ալ չէ՞ր արձակեր, ձեր հասցէին, նոյնքան անհիմն ամբաստանութիւններ:

Եթէ սակայն պահեր եմ ճամակը, պատճառը սա է- Այդ թուականներուն (1930) Ռուսը կը վախճառ որ Անգլիան կ'եղլայ իր վրայ կը նետուի: Դեռ խօսքը չկար Գերմանին: Ռուսանաւորին մէջ կ'ըսուի- Փարիզի պոետները, որ Անգլիոյ գործիք եղած են, կը սպասեն Բալդինի զանգի կանչին, անշուշտ Ռուսիոյ վրայ քալելու համար: Այս կէտը, կը խոստովանիմ, զիս զուարձացուցած էր: Ռուսանիկը վերածուած էր իսկակի մը, եղած էր իսկական մուրիկ-դատարկապորտ մը, որ կը սպասէր ճաշարաններուն առշեւ, ուշ գիշերին, որպէսզի իրեն շնորհուի կերակուրի մնացորդներ: Մեր վիճակն ալ փայլուն չէր... օ՞հ ո՞չ: Հզօր Բալդինը մեր օգնութեա՞ն պէտք ունէր...: Ինչպէս ըսի, սիրելի Մահարի, մեղքը ձերը չէ: Իմս ալ չէ: Եկէք միասին խնդանք:

Այն բոլոր մտաւորականներուն մէջէն զրս ճանչցայ Պօլիս թէ Փարիզ, միայն Թէքէեանն էր որ կրնամ իմ իսկական բարեկամս կոչել: Երկար տարիներ միասին անցուցինք Մօնիշառնասի սրճարաններուն մէջ: Եթէ քիչ թէ շատ տեղեակ եմ մեր նորագոյն պատմութեան ծալքերուն, ան կը պարտիմ Թէքէեանի, որ անխոնչ կերպով կը վերակոչէր անցեալը, միշտ ցաւով, յուզումով եւ դառնութեամբ: Բոլորովին յուետես չէր: Կը միսիթարուէր Երեւանի կորիզով: Ոչ միայն իբրեւ իմացականութիւն, այլ իբրեւ մարդ, ան գերիվեր էր միւս բոլոր գրագէտ-գործիչներէն:

Ցտեսութիւն, սիրելի Մահարի, սպասի վաս բոգ(x)

Շահնուր

(x) Այս ասութիւնը երեկ կարդացի կովկասահայ քաղաք(ական) գործիչի մը յուշերուն մէջ: